



SYDNEY - AUSTRALIA

# ՀԱՅԱՍՏԱՆ

WEEKLY

Բ.Տ. 1996 թի 24. 19 ՅՈՒՆԻ 1996

PRICE \$1.50

2ND YEAR ISSUE 24. 19 JUNE 1996

ԳԱԼՈՒԹԱՑԻ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միուրիւմը  
Ներկայացուց

**ՓՈԼ ԳԱԼԻՆԵԱՆԻ  
ՈՒԽԼԼԻԾՄ ՍԱՐՈՅԵԱՆ  
ՄԱՐԴԸ ԵՒ ԳՈՐԾԸ**



Կազմակերպութեամբ՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միուրիւմ, Կիրակի, Ծուխս 9-ին, FILM AUSTRALIA - THE ROXY THEATRE-ի ցուցարանին մէջ, Դայինեան ամուլի Շերկայութեամբ,  
ցուցադրուեցաւ շարժապատկերի տարրեր փառատօներու (FESTIVAL) կողմէ մրցամակներու արժամացած Փոլ Գալինեանի Ռիլիլի Սարոյեան մարդը և գործը վաւերագրական-կեմսագրական շարժապատկերը:

Համեյսութեամբ բացումը կատարելով, օրուայ համեյսավարութիւն Լիգա Խակէնտէրեամբ համեյսակամներում Շերկայացուց շարժապատկերի հեղինակը:

Կարճ ու կոկիկ յայտագրով Շերկայացուեցաւ Սարոյեանի կեամնը ու գործը, որմէ նոր ցուցադրուեցաւ վաւերագրական մէկ-ժամանակ ժապաէնիքը:

Ժապաէնիք ցուցադրութեամբ յիսոյ, իսում առաջ Ռիլիլի Սարոյեանը ներկայացնող շարժապատկերի հեղինակ եւ օրուայ եիր՝ Փոլ Գալինեանը, որը ամփոփ կերպով անդրադարձաւ իր պատրաստած ժապաէնիքը եւ պատասխանեց համեյսակամներու, այդ առջնութեամբ իրեն ուղղուած հարցումներու:


Նկատի ունենալով յիշեալ ժապաէնիք հայանպատ բնոյրը, ստորիւ նոյնութեամբ մըր ընթերցողներում ուշադրութեամ կը յանձնեմք Փոլ Գալինեանի ժապաէնիքը եւ Ռիլիլի Սարոյեանը ներկայացնող կարճ գրութիւնները, որոնք տեղ գտած եին օրուայ առրիւ երատարակուած յայտագրին մէջ:

## ՓՈԼ ԳԱԼԻՆԵԱՆԻ ՖԻԼՄԸ

Փոլ Գալինեանի համար լուսանկանում եղած էր Ռիլիլի Սարոյեանի լուսանկարը բաշեն: Առաջին անգամ, Գալինեան Սարոյեանի հանդիպեցաւ 1976 յունիանին, երբ ամերիկանայ համբաւաւոր արձանագործ Վարազ Սամուելեան զանոնց իրարու ներկայացուց: Երբ Գալինեան առաջին անգամ լուսանկարել ուզեց Սարոյեանը, այս վերջինը բացազնեց ռենուոնէ սատելիտ, և լուսանկարուի չեմ ուզերք... Սակայն, յատագայ հանդիպութերու ընթացքին երբ անոնց մտերժացան, Գալինեան լուսանկարեց մնեց զրոյը, անոր գիրքը և կրօս տեղեկութիւններ բաղեն անոր կեանքին ու գործին նասին: 1981-ին Սարոյեանի մահէն եւր, Գալինեան զադափարը ունեցաւ իր հաւաքած տեղեկութիւններով, Սարոյեանի մենախօսութիւններով, զբու արձանագործ էր և Հայաստանէ բնիք տալով այսուղ լուսանկարուած շրջագայութիւններուն տեսարաններու ու ձայներիցներու, վեց տարուան մաճակրիտ և բախնելի աշխատանքէ մը եւր, Գալինեան յաշողեաւ երկարաժերած ֆիլմ մը պատրաստել, զայն առուանելով՝ «Ռիլիլի Սարոյեան, Սարոյ և Գրողը»: Գալինեանի լուսանկարներուն միջացաւ էր, որ Սալբուկան Միուրիւմ և Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ կարելի եղաւ պատրաստել Սարոյեանի նամակադրութերը: Գալինեան իր ֆիլմ Շերկայացուց Միացեալ Նահանգներու շատ մը բաղանքներուն մէջ և Գոյումասի Ֆիլմի միջազգային փառատօնին՝ ուկեայ մեսայի և Ֆիլմատէֆիոյ վաւերագրական ֆիլմի միջազգային մրցոյթին մրցանակը

## ՈՒԽԼԼԻԾՄ ՍԱՐՈՅԵԱՆ 1908 - 1981

Սարոյեան ծւած է Ֆրեզոն (Քայիփորնիա) Բիրլիսէն գաղրած Հայ լուսանկարի մէջ: Մանկութիւնն ու պատանեկութիւնը անցուցած է հասարակ աշխատաւոր նարուց, մասնաւորապէս Հայ շրջանակներու մէջ, որոնցով պայմանաւորուած են իր հայնական ապաւորութիւնները ու հայեցաները: Սարոյեանի կեանքի պայմանները բոլ չեն առած որ կանոնաւոր ուսում ստանայ: Փոքր տարիքին, ան թէրը վաճառելով իր օրապահիկը կը հանէր: Սարոյեան-գրողի ձեւաւորման մէջ մնէ ուր խաղացած է հերեազարդարութիւն, համաշխարհային գրականութեան ընթերցութիւն: Այս իր ներաշխարհին մէջ ընդունած է իր հարազատ ժողովուրդին մշակոյթը ու աւանդույնները, պատմութիւնն ու հերեատիպութիւնը: Գրական գործաւնեութեան սկսած է 1830-ական թուականներուց: Առաջին անգամ իր մէկ պատմուածքը լոյս տեսած է 1833-ին: Գրական կեանքի տուաջին տանամեակին, զբած է հարիւրապ պատմուածքներ, որոնք ամփոփուած են աւելի բան տասը հատորներու մէջ: Իր պատմուածքներուն մէջ առանձիւած օգուագործած է կենապականութէն իրէն հարազատ հնիքը, ոչին Հայութիւնը կեանք ու կերպարները: Գրած է վիպակներ և վեպեր, ինչպէս նաև բազմարի բատրեազուրինները, որոնք թեմադրուած են անզիներէ և հայերէ լոգուներով: 1900-ական բուականներուն ընդհանրապէս զբած է հերեակենսագրական, յուշագրական երկեր: Երկար տարիներ ապրած է Ֆրանսայի մէջ, ապա վերապարծած է Միացեալ Նահանգները: Առաջին անգամ Հայաստան այցելած է 1935-ին, այցունեալ 1960, 1976, 1978 թուականներուց: Ցեսուանու, առաջին նզած է, որ արժանացած է ժողովուրդի պահպանած և Հայրենիքի նետ կապերու ամրապնդած ուղղութեամբ գործաւնեութեան համար մրցանակին: Ցեսուանու, նամացայն իր կամքին, մարմինը հրկիզուած է և իր անհենին կեց բազուած՝ Ֆրեզոն, իսկ միւս կեսը՝ Հայաստան, Կոմիտասի անուան Պարտենին մէջ:



Ռիլիլի Սարոյեան և Փոլ Գալինեան  
26, Սարտ 1976